



ՎԵՐԱՓԵՍՈՒՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վրաստա, 28 նոյեմբեր 1898:

Անգղիա-Ծրամական: Երկու թշնամի բանակները, որ նատալի մէջ իրարու երթալով կը մօտենան դեռ ցացար վծովական եւ որոշչէ ճակատ մը չեն տուած. բաց աստի ննուազաթելերն Անգղիացոց մեռքն ըլլալով միայն միակողմանի եւ ինառնաշփոթ լուրեր կ'ընդունինք. սակայն գերմանական թերթերը հնարած են նոր ընթերցում՝ մը, որով անգղիական հնուագրերն առանց շատ վարանելու հակառակ կը կարդան. այսպէս երը Անգղիացիք յայժեցիք կը ննուազեն ասուն յայտնուացար կ'ընդունուի և, ուսակայն ցայսոր այս ընթերցումն նիշտ ըլլալ կ'երեւայ: Այս վերջն պատահած եղեւիք դէպքեն համառուի: Դուզ զօրավարը կրցաւ կ'ընդունիք ուր պաշարուած էր Բուրերէ, ուազմամօտերքը թշնամույն աւար թողով գիշերական շուռ մը բաշուի և Ալդիսմիթ հասնելով միանալ զօրավար Ռուայթի հնտ, խոնջեալ ու վաստակաբեկ բանակով մը: Այս միջոցին Տրանսվալի և Օրէնքի բանակները զօրավար ժուքերի տակ միանալով Ալդիսմիթը հասնելով պաշարեցին. Ռուայթ փորձեց պաշարող շղթան նազ: սակայն յետո մղունքաւու գերի տալով իրը 2000 նոգի: Օրէ որ պաշարող շղթան Ալդիսմիթի շուրջը կը սմջմուի և ծուրեր սկսաւ դէպ ի հարս քալի՛ Դուրքանէն օգնութեան եկիոց զօրաց առաջքն կտրելու նպատական, սակայն Պ. Մարիքը բորուգը չնասած եւ դարձաւ եւ ամրացաւ իր արդէն մէջ մը ըռնած ըլլանց եւ ժայռերուն վրայ, այսպէսով արատ թողով կը պաշարած անգղիական երկու փորբանակներն 2000ական նոգուվ: Զօրավար Բիուլէր անգղիական բանակին վերին հրամանատարն անձամբ գլուխ անցած է ամբողջ բանակին եւ այս օրիս որոշի ճակատը կը տրուի անշուշտ ծուգեա գետին եղաքը, որուն անցըն Անգղիացոց իսականն ու ուզեն Բուրերը, որոնք կամուլչերն կործանած են շատոնց: Այս նատալի մէջ: Արեմուեան կողմը՝ Կիմբըրը լէյ եւ ապա Մէֆկինգ բաղաքները պա-

շարմանէ ազատելու համար՝ Լորդ Մէթուէն 8000—10.000 հոգոյ բանակի մը զլուս անցած յառաջ կը խսայս. երկու անգամ զարնուեցաւ Բուրերու հնա եւ զանոնք եւ միեց. այս փոքրիկ յաղթանակներն որք բոլորովին ապարդին մասցին՝ Անգղիա մեծ յաղթութիւններ կարծեց եւ — ցնծաց. սակայն այս Բուրերուն իրենց հրաննազաց համեմատ՝ առակելազոյն գորութեան առջեն են բաշուիլ մ'էր միայն, որ երապէս տեսնուեցաւ երը Մէթուէն սովորուեցաւ երկրորդ եւ երրորդ անգամ մ'ալ ճակատի վախչող թշնամույն դիմաց: Մողըր գետակին առջեն երկարատեւ եւ կատաղի եղաւ պատերազմը՝ որ Անգղիացոց համար բոլորովին աննպաստ վերջացաւ այնու, որ բոլոր օրն պատերազմելն իրերը չկրցան գետակն անցնի եւ հազի իրկուան մօտ փոքրիկ գունդ մը ըլլանց կողէն ծածկուած՝ կրցաւ դիմաց անցնի սակայն անոր անցն աւ, բաւական հոգ եւ մոտասանցութիւն կը պատճառէ զեւ: Այս ճակատին մէջ Անգղիացիք կորուսին իրենց բանակին 20 առ հարիւրը, որ է բան 1600—2000 նոգի: Բոլոր Ծոկատներուն պաշտօնակալաց կէսը, իսկ նուական բանակին բոլոր պաշտօնակալաւ մէկը երկու հոգի դուրս հանելով: Այսպիսի ջարդ մը անգղիական բանակը ներ չէր կըրեց: որուն բարյական հանեւութիւններն անկան անշարուիլ, ամբողջական վաստութիւն մը կամաց կամաց կը տարածուի անգղիական բանակին մէջ, մինչ Բուրերը որ այսու գրիթէ Անգղիացոց թուով համասարած են բոլորովին թարմ ու կորպիք ըլլալէն զատ ուրիշ աստելութիւններ ալ ունին, զանուելով իրենց ընիկ եւ լաւ ճանչցած երկրին մէջ, եւ ցայծմ զեւ պարտուած ըլլալով: Մէթուէնի բանակն անգործութեան դաստապարտուած է ասով եւ ստիպուած սպասելու որ Կապշուադէն ծիաւորաց Ծոկատ մը եւ թնթանութամիջաց հասնին: Թէ այս մըշոցին Ալդիսմիթը, կամ Կիմբըրէյ անձնասուր եղած են այս ժի գիտուուրը. Ժուրեր հեռազարած էր Կիմբէր գանելիցուն թէ Ալդիսմիթի ամենասուր ըլլակն այլ ենս սականիք: Եւ այս միջոցներուն էր որի լննդոն տիսուր բօթի մը լուրը մեծ վհասութիւն յառաջ բերու, սակայն կառավարութիւնը շուգեց

հրատարակել ինչպէս կ'ըսուի Գերլանդյո Կայսեր, որ զեռ Անգլիա կը զսնիք ներկայութենէն ակնածելով։ Արդեւ այս ԱԵղիսմիթի անկման ննո՞ւ յարաբերութիւն ունի։ Մայր երեխն խարուած 100 ի չափ նաւերը՝ որ բանակն, ռազմամթերք, երկաթուղի, օդապարիկներ են են պատկանան։ Ծովասներով կը փոխարկեն հանելով մի ըստ միջէն հարաւայն Ափրիկէց ցամաք հանած են շատոնց իրենց պաշարներն, սակայն Անգլիա նոր զինուորագրութիւն ալ կ'ընէ եւ իր բանակը կ'ուգէ մինչեւ 80.000—90.000ի հասցնել։

Աւստրիա-Հռոմեարիա: Ամսոյս 22ին հասարակաց ծախուց ½% որոշող երկու Կառավարութեանց ալ պատգամաւորութիւնը կրցաւ ի վերջոյ միաբանութիւն մը յառաջ քերել, աւստրիական պատգամաւորութեան տեղի տալովը. ըստ այս 1901 Յունուարէն սկսեալ մինչեւ 1911 Յունուար երկու հարավարութիւնց հասարակաց ծախութերը պիտի կը են 65·6 և 34·4 համեմատութեամամբ։ Ստոյգ է, այսու չունազարիյ ծախըն 3%, կ'աճի, սակայն այս աճումը դեռ օրինաւոր չափէն շատ նուազ է. ինչպէս ծանօթ է Աւստրիա ի կրգանէն հնտէ կը պահանջէր 52·48 համեմատութիւն մը։ Խորհրդարանը վերջերս սկսաւ քշիկ մը շարժիլ, շնորհի չեներու տրուած լեզուաց օքներին բարձման։ Առաջին գործն եղաւ Պետուական զինաւոր իննդիրները՝ (բանակը, նաւատորմիջը, եկեմուտքը են) կարգադրող պատգամաւորութիւններն (Delegation) ընտրել. որոնք դեռ կը պարապին առջենին դրուած իննդրոց լուծման։ Այսու հանդիրք բազմակողմանի են այն ծայները որ Կոմս Նարիքի պաշտօնարանին մէջ տագնապ մը կը գուշակն. իրապէս ասոր ալ հրաժարականը մօտալուս կ'երեւայ։

Գերմանիա: Ամսոյս առաջին շաբթուն մէջ Անգլիոյ հնտ առանձին դաշնակցութեամբ մը՝ որոն զեռ Ամեր. Միացեալ Մանանգա համանութեան կը սպասուի, կարգադրեց Սամայի երկար ատեն ոգիները գրգոռ իննդրոց։ Այս դաշնակցութեան համեմատ՝ Անգլիա Սամայի վրայ ունեցած իրաւունքներէն ի շնորհն Գերմանիոյ կը հրաժարի ի բաց առեալ Շուտուիլա կրզին եւ շրջակայ կղզեակները, որոնք Միացեալ նահանգաց կը

արուին։ Ասոր փոխարէն Գերմանիա կը հրաժարի Տոնգա կղզեացն Սաված կղզւոյն վրայ ունեցած իրաւունքներէն, բաց ասուի կու տայ Անգլիոյ Սոլոմոննեան Ծուագէօլ եւ Խարբէլ կղզիները։ Հսու այսմ Գերմանիան մեռ կը ծգէ իրը 28.000 հէկտառ քարերեր երկիր մը։ — Նոյեմ. 21 Խորհրդարանը մերժեց ճայնից մեծ առաւելութեամբ Պատժական օրինաց առաջարկութիւնը. այս մերժումը՝ Կառավարութեան մեծ պարտութիւն մը կը նշանակէ։

Որոշիա Անգլիոյ Տրանսվալի հնտ ունեցած շփոթութիւններէն օգուտ քաղեիք չի կրնար բնականապէս ինք զինք գրկել։ Եւ ահա մեծ գրգոռութիւն եւ մխրոյ յարուցանոր լուր մը տարածուցաւ ի Բերլին նոյեմ. 23ին՝ իրը թէ Ռուսք Աֆղանիստանի Հերաթ մայրաբաղաքը գրաւած ըլլան։ Բայց նկատելով որ այլ եսս ուրիշ լրացուցից տեղեկութիւններ չկան, եւ ուրիշ ո եւ է կողմանէ չի հաստատուած այս գրաւուն հաւանական է որ Բորսայի հաղող ըլլայ այս լուրը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒԹՆԱԿԸՆ

ՀՆԱԽՈՍԽԱՆՆ — Հեթանու Հայաստանի ութ Մեծ հանսեն՝ Ազգաթանգեղոսիք եւ Մ. Խորհնացոյց համեմատ. մնապատական ուսումնակութիւն Ա. Կարերէր. 353։

ԱՇՏԱՐԱԿՈՎԱՆՆ — Հայաստան, Քրդաստան եւ արեմուտն Պարսկաստան՝ բարեկաման-ապահովանա սեպագերեան հանձան. 359։

ՄԱՅՆԱԽՈՍԽԱՆՆ — Ժողովածոյ առաքածան, Նիթեր պատուիթեան ասոց միջնարարն մատնապահեան ասա հայագէտնէն Սարք 364։

ԿՈԽԱԿԱՆ ԿՈԽԱԿԱՆ — Թժէկ Տրթ. ՄԿրտիչ բառարանին (աստվածազարդ). 370։

ԳՈՎԱՆԱՆ — Խոկաց եւ իր իմաստութիւն. 372։

ՀՆԱԽՈՍԽԱՆՆ — Հայ Քծշական ձեռագոր. 377։

ՄԱՅՆԱԽՈՍԽԱՆՆ — Եղուկիւան Գարնդի Վ., Միթքար Մասնեցի (Կերպանցի 12601—1337.378).

ԱՅԵՒԹԵԱԸ

Նոր Հրամանակութիւն. 380։

ԱԶԳԱՅԻՆ ԹՆՐՈՒԹԸ ԺԱՂՆՎՈՒԹԻՒՆ — 1. Օգուտի թիւն հայ որբիներուն։ — 2. Խոտախոյ Թագաւորին ու Թագունուն այցելութիւնն Ս. Ղազարու Վասրին։ — 3. Կուպա Հայաստանի 200 ամենակը։

— 4. Դ Միէլու Գուլամերեանց։ — 5. Հայ արուեստագնուերի կ Պաթիս. 381։

ՔԱՂԱԿԱՆԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 383։

ԿՐԱՏԱՐԱԿՈՒ ԵՐ ՊԱՍՄԱՆԱՍՈՒ ԽՄԱՏՔՐ

4. ԱԽՈՒԵԼ 4. ԳԵՐՈՆ

ԱՐԵՆՆԵ, ՄԻՒՐԱՐԵԸՆ ԵԳԱՐԵՆ